

Лукомъ Рыбникъ

Лукомъ

891.99

Р-71

19 NOV 2013

ԱՀԱՅ ՄԱՏԵՆԱՀԱՐ

թիկ 2

ՎԱԶԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

881.99 45380-69
թ-71


Թ. Phrymifly

VIS	- 5915	21/09/29



Կ. ԳՈԼԻԿՈ
ՏՊԱԳՐ. Ը. Ա.Ա.ՏՈՒՐՅԱՆ

1908



491.99
-71

ՅԱՀ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Թիվ 2

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

ԱԿԵՐԱԿ

Կ. ՊՈԼԻՍ

ՀՐԱՏԱՐԱԿԻԶ

Ա. Խ. Գ. ԶԱՐԵԳԱՐԵՆԻ ԵՎՐՈՒԹՅ

1908

22.04.2013

31324

ԳՐԱԴԱՐԱՆԻ

ՊՈԽՎԵ ԶԱՐԴԱՐԱԿԱՆԻ



45380 - 64

Թ Ր Թ Ո Ո Ւ Մ Ն Ե Բ

Թառեցէ՛մ ծերացա՛ն անզղեր , մեր աւերակներուն ծածերուն վրայ , հրդեհնեն սեւցած ու փլիլած պատերու և կեփը նստեցէ՛մ եւ ձեր չարագութակ ձայնը հնչեցուցէ՛ ձայնանուազի մը պէս ժխուր ու կրտուկ : Սուրացէ՛մ ու գացէ՛մ վրեժինդիր ու ժանիքն արծիւներ , մեր սիրական աւերակներու երդիքներուն վրայէն մեր ընտանի արծուին հետ ժխուր ու թռուառ հայրենիքի տեփորը հնչեցուցէ՛ հիեարքունակ բանասեղծութեամբ մը : Աւերակնե՛ր , ոնրագործի ձեռքերն աղարտուած աւերակներ , դաւեր կեա՞նի պիտի ունենաֆ , արի՞ւն կ'ուզէ՛ թէ լաց :

ՀԱՅ ԲԱՆՏԱՐԿԵԱԼԻ ՄԸ ՅՈՒՅԵՐԵՆ

Իրիկուն է : Այսօր մօրս սիրական ձայնը
ականջս չգդու էր ու ժպիտը չցոլար դիմացս : Ամէն
օրուան հեշտալի անկողնին մէջ չեմ գտնուիր ,
թաց գետնին վրայ , ոտքերս երկաթէ ծանր շըդ-
թաներուն տակ կը գալարուին , գիշերը փետր-
ուարի ցուրտ ու ծանր գիշերը երկաթէ սիւնի մը
պէս կը ծանրանայ երկնատենչիք հոգիիս մութ-
խաւերուն վրայ :

Մայրիկիս խո՛ւլ հառաջները մինչեւ բանտի
խորերուն մէջ ականջիս կը հասնի : Քովս մէկը
չկայ որ շնչէ , թրքական բանտերու յաւիտենա-
կան ազօտ ճրագիս հետ կը մտածեմ :

Եատ կը խորհիմ , ա՞յնչափ լայն է մտածու-
թեանս դաշտը , կը մտածեմ , աւելի ճիշտը կը
խորհիմ , խորհերուս նուիրական տողանցումը
կ'ընդհատուի միայն պահակին քնա՞տ յօրան-
ջումներէն , բայց խորհուրդը՝ վրէժխնդիր խոր-
հուրդը կասել չունի երբեք : Բանտին խորը

Նետուած Հայ բանտարկեալի մը առաջին օրուան
խորհուրդը ի՞նչ պիտի ըլլար. պիտի կասէ՞ր,
պիտի ընդհատուէ՞ր : Ո՞չ . կը խորհի՛մ . . . բայց
կ'ուզեմ արտասուել , սիրտս քար է կարեր ու
աշքս՝ իր ծոցին մէջ յափտենական հառաջներ
պարփակող պատերու սեւեռած՝ չի լա՛ր չի լա՛ր:

Դարձեալ մօրս հառաջները բանտի թաց
պատերէն ներս կը խուժեն և ներկայ վիճակս
զգացնել կուտան :

Բայց ինչո՞ւ համար բանտի չարագուշակ ու
դիւային ծածքերուն տակէն հոգիս՝ դրական
իմաստասիրութիւնը արհամարհող հոգիս կը
թուի դէպի ամպածրար բարձունքները , դէպի
ազատութեան երկնասլաց հորիզոնները :

Ինչո՞ւ այս սիրտն ու հոգին բանտերու ա-
ռաստաղներուն տակ չպարտկուիր , ինչո՞ւ աւելի
զ ործոն կը դառնան անոնք և արիւնը չցամքիր ,
չչորնար քարի պէս . ինչո՞ւ հոգին արհամարհող
կը դառնայ շղթաներու ծանրութեանը տակ և
ինչո՞ւ սիրտը՝ մարդէակին այդ լայն ու անուշ
աշխարհաւելի կ'ընդարձակի և գութն ու կարեկ-
ցութիւնը , խիղճն ու խղճմտանքը կը չորնան ,
քար ու կապան կը կարին ու իրենց հետ անդառ-
նալիօրէն կը չորցնեն արտասուքի անհուն ա-
կերը , ինչո՞ւ այս ամէնը և ինչո՞ւ այս զգայա-

զուրկ բանտարկեալի ձեռքին մէջ այս խիզախ
գրիչը :

Այս յուզումները կ'ալեծ փին տղայ-բանտարկ-
եալին ներսիդին : Բարձունքները , անպածրար
կատարները , երկնասլաց հորիզոնները ի՞նչ կըր-
նային ընել Հայ բանտարկեալին համար : Այս՝
պէտք էին բարձրանալ սիրտն ու հոգին . դէպի
այդ սրբավայրերը չմնալու համար այս անար-
դարութեան տղմուտ գետիններուն վրայ , անի-
րաւ պատերու միջեւ : Զէ՞ մի որ կատարներն ու
բարձունքները ընդվզող հոգիններն են Մայր-բը-
նութենէն գլուխ ցցած : Ինչ որ բարձր է սրբու-
թիւնով ծրարուած է , խունկով ու կ'ընդրուկով
շաղախուած , Մասիսի գագաթը , Ալպեաններու
բարձունքը , կաղնիններու խրոխտ կատարները ,
Մաստառի կապոյտ գլուխները :

* * *

Պահակին ձայնը իր սնապարծ ներկայու-
թիւնը ճռնչեցնել կուտայ , դրան ճեղքուած-
քէն զիս կր դիտէ , որպէս զի չըլլայ թէ շղթա-
ներս թուլցնելու փորձեր ընեմ , ո՞հ , ճղճիմ
էակ , զգա՛ թէ շղթաներդ զիս աւելի վրէժ-
խընդիր կը դարձնեն , աղատութեան , ընկերա-
կան անհաւասարութեան ձայնը աւելի կը բռնկի

ներսս, զգա՛ թէ ինչ որ կաշկանդող է, ինչ որ
բռնադատող է աւելի առիւծ կը դարձնէ մարդը:

Բանտին ճրագը հօրենական տանս աղօտ
ճրագը յիշեցնել կուտայ, ստուերս որ մարդ ը-
սել է՝ կ'արհամարհէ կարծես այս ունայն բըռ-
նադատութիւնները, ի՞նչ օգուտ երկաթէ պա-
տուհաններ և շղթաներ, ի՞նչ օգուտ ծեծ ու
կշտամբանք, ի՞նչ ըրած էր խեղճուկ ու նիհար
մարմինս, չէ՞ մի որ սիրտու առիւծի դերը կը
կատարէ ու սիրտը չկընար շղթայուիլ և արգիւ-
ուիլ երբեք. անօթի վագրի մը պատկերն է ան,
ուտել կ'ուզէ, լափել կ'ուզէ ընկերային անհա-
ւասարութիւնները, անիրաւութիւնները: Այսպէս
կը խորհիմ և տակաւին խորհածներուս հարիւրին
մին չեմ ըսած:

Ոտքերս պրկող շղթաներուն հանդէպ տղու-
թոյլ ծիծաղ մը կ'արձակեմ: Կուրծքս կ'ուռի,
կը կարծեմթէ պիտի լամ, ուրախութեանս չափ
ու սահման չի կայ, բայց, ո՛չ, արինս դէպի
վեր կը խռուժէ, դէպի դլուխս: Ուղեղս պղտիկ
կուգայ այս լեռնակուտակ ու արհաւրալից խոր-
հուրդներու տողանցումին: Օ՞հ, կը փախին ա-
մէն խոհերս ու յուղումներս թէեւ փիլիսոփայու-
թիւն կարծած ըլլայի, մայրիկիս լացի ձայնը
ցուրտ ու խոնաւ պատուհաննէն զիս կը կանչէ,

ի՞նչ է այս ձայնը որ մերթ աչքերս կրակ կը
դարձնէ և մերթ հօրս գերեզմանային մեռե-
լատիպ ուրուանկարը կը գծագրէ բանտին ար-
հաւրալից, ցուրտ ու արձանացած մենութեանը
կողքին վրայ որ գիււային խորհրդապատկերի մը
ազդեցիկ տպաւորութեամբը կը սարսուեցնէ
հոգիս:

Մերթ կը խնդամ այս տկար ու անխորհուրդ-
պահանջումներուն դէմ, պուտ մը արցունքը բա-
ւական պիտի ըլլայ իշեցնելու կուրծքիս հեւքը
որ կը գոռայ: Բայց . . . մարմնի կաշկանդումը
սրտի ու հոգիի կաշկանդում է, կ'ըսեմ պահ մը,
ոտքերու շղթայումը քանի մը անզօր պահակնե-
րու կողմէն . . . պահիկ մը կ'ընկճիմ այս յե-
տահայեաց տրամաբանութենէն ետքը, բայց քիչ
ետք փոթորկալից ու ահեղ ովկէանի մը պղտոր
ալիքներուն նման դէպի քարափ կը զարնուի
խորհուրդս և անգամ մըն ալ դէպի բացերը
կ'ընթանայ ու կը յեղաշրջէ ծովս իր տարրերուն
դէմ:

Ժամը եօթը կը կարծեմ, քունը աչքերէս
կը թափի, բայց չեմ կրնար քնանալ, կուրծքիս
շնչասպառ հեւքը չթողուր երբեք, արցունքի
կաթիլի մը կը կարօտի, բայց աչքերս ժայռ են
դարձեր: Օ՞հ, որչափ թանկագին է եղեր բան-

տերու խոնաւ ու մենիկ խորութիւններու մէջ պուտ մը արցունքը : Թոյլ, արհամարհու ու անտարբեր ժպիտները յաճախակի են թէեւ անոնց պէտքը երբեք ունեցած չըլլայի, օ՞հ, արցունքը արեգակի ճառագայթին պէս պիտի սիրէի, այնչափ կարօտն ունիմ, ո՞հ, ի՞նչ ընէի պուտ մը արցունք բերելու համար : Տիեզերական իմաստասիրութիւն մը պիտի կարծէի ունենալ, աշխարհահաշչակ փիլիսոփայ մը պիտի կարծէի ես զիս, եթէ արցունքի պղտոր կաթիլ մը քամէի աչքերուս սառած բիբերէն :

* * *

Ճրագը կը մարի : Բանտին խոնաւ խոռոչը գերեզմանային տխրալից մթութիւնը կը հեւայ : Հոգիս պուտ մը արցունքի կարօտէն գինով ցուրտ ու անտառային խաւարը կը չնչէ : Երբեմն այս արհաւրոտ խաւարի մենութեանը մէջ խորհուրդն ալ կ'ահաբեկի՞ , կը հարցնէի ինքնիրենը : Խաւարին մէջ, մթութեան ահեղ աչքերուն մէջ, սրտի, մտքի ու հոգիի տարօրինակութիւններուն ատեն խորհուրդը չահաբեկիր, թէև կ'ուզէ վերանալ մթութեան այս գերմարդկային իրարանցումներու մէջն՝ առիքէն վեր, տանիքէն դուրս, ամպերու լուսակարկառ բարձունքներու վրայ, բայց լրյօի անհետացումէն ետքը,

խաւարի ծանը տիրապետութեանը տակ խորհուրդը ետ կը քաշուի և հոգիս մթմիլ կ'սկսի, սիրոս հեւալէ կը դադրի ամառուան հովին նըման . միտքս հանդարտօրէն խաւար-ամայութեան կը խրի և աչքերս՝ յոգնած թարթիչներով՝ իրար կը շաղուին, իրարու կը միանան :

* * *

Առաւօտ է : Բայց առտուան ամէն երանական գեղեցկութիւնները չեմ տեսներ, միայն կ'երեւակայեմ գեղի հօտաղին ընդվզող հոգիին նման : Անթարթ աչքերով կը նայիմ բանտի սեւցած պատերուն, ինք զիս չճանչնար և ես զինքը : Բայց քիչ ետք պիտի մտերմանանք իրարու հետ, որովհետեւ բանտը վայր մըն է ուր ամէն առարկայ մոներմիկ տեսք մը կը խաւրէ քեզի, կարեկցական նայուածք մը կը պարտցնէ, թէեւ պարապ ու յուսախար : Առաստաղը արդէն յաւիտենապէս դժգո՞ն բանտի ծածքը ըլլալուն, գունաթափ վերջալրյօին պէս կը ծանրանայ գլխուդ վրան : Արշալոյս է : Փետրուարի երբեմնակի աղուոր արշալրյօններուն պէս որ գարունը կը բուրէ, արշալրյօս մը որ սառի շեղջակայտներուն վրայէն Մայիսի վարդենիին տեսքը կը ցոլացնէ, բայց ... բանան եմ... վանդակուած արծուին պէս :

Երեկուընէ բան մը չեմ յիշեր , միայն ձերբա-
կալուելուս տեսարանը աչքիս առջեւն է , երբ
պատուհանիս առջեւ նստած էի , այո՛ , կը յիշեմ
թէ գրիս մատներուս մէջ կը խաղար , կը գրէի
վայրագ տենչերով յուզուած ու այլայլած , կը
գրէի գիւղի մը ասպատակութեան նկարագրու-
թիւնը : Ի զուր կ'ուզէի Հայերու արեան կար-
միր հետքր գրչով նկարագրել . Այսչափը միայն
կը յիշեմ երեկուան վիճակէս , բայց զդացածս
անհուն :

Մօրս մեղոյշ նայուածքը որ բանտին դի-
ւային ծածքը ճեղքելով՝ վրաս կը յառի կարեկ-
ցական մոգիչ արտայայտութիւններով . կը թուլ-
ցընէ զիս , միայն մօրս նայուածքն է որ քիչ մո-
տիրաբոյր կ'երեւցնէ բանտը , քիչ մը կ'ընկճէ
զիս , բայց երբ վագրի անյագ աչքերս կը գար-
ձընեմ ոտքերս և ձեռքերս պրկող երկաթէ ա-
հաւոր շղթաններուն , երբ աւելի խորը կը թա-
փանցեմ , արիւնով գծուած պատկերներ կը ներ-
կայանան աչքիս առջեւ :

Կուրծքս կը պատոփ , խիզախ Հայու արիւնս
դուրս կը պոռթկայ ու կը հանդարտիմ :

ԿՑԿՏՈՒՐ ՎԱՆԿԵՐ

Խօսեցէ՛ք ձեր ահաւոր բերանով բնութեան
խրոխտ ու խիզախ զաւակներ , լայն բացէ՛ք ձեր
կուրծքը Հայրենիքի արծիւներուն , լայն բացէ՛ք
ձեր ծոցը այդ ցաւոտ տարագիր Հայորդիներու
համար : Դո՞ւք ալ կուլաք լեռներ , գարերու
վիթիւարի ահաւորութեանը տակ չճնշուող ժայ-
ռեր , դո՞ւք ալ ձեր անարատ աչքերուն մէջ ա-
րիւնը ցամքեցուցիք , դո՞ւք ալ կարմիրով պը-
սակուեցաք . դո՞ւք ալ արիւնով գրեցիք ձեր
վերջին նամակը այն քար Աստուծոյն :

Ալիքնե՛ր , Եփրատի արիւնոտ ալիքնե՛ր ,
եկէ՛ք , սուրացէ՛ք փրփրոտ ու կատաղի , անցէ՛ք
խիզախօրէն Մասիսի ստորոտէն . Արարատի կո-
ղերէն Մաստառի քզանցքէն : Անցէ՛ք սուրացող
արծուին պէս յեղյեղուկ ալիքներ , անցէ՛ք
շանթի պէս Եփրատի արցունքուտ յիշատակներ :

Ամէնէն անվախ մարդն իսկ փախաւ օտարին
գիշեր , օտարին ստինքին վրայ , բայց դո՞ւք
լեռնե՛ր և Եփրատի ալիքնե՛ր չբաժնուեցաք
Հայրենիքէն :

ՎԻՐԱԿՈՐ ԱՐԾԻՒԾ

Վրեժինդիր նայուածքը վրան է դեռ, կը
բա՞կ . . . հուրի պէս փայլող, սուրի պէս շան-
թահարող, թուրի պէս կտրող հէք արծուին
նայուածքն է ան: Աւերակի մը երդիքին վրայ
ինկած, թեւաբաց ու արինուուշտ, ուանալ կ'ու-
զէ վիրաւոր արծիւը դէպի իր միջավայրը, իր
ձիւնագագաթ բարձունքները, ցից ժայռերու
կուշտէն վար կ'ուզէ դիտել, թեւերը արինու-
տած են և չկրնար թոշիլ, երեք մարդ կը հան-
դիպի անոր, առաջինը կ'ուզէ վերցնել թոցնե-
լու համար, բայց ժամանակը չներելով՝ կ'անցնի:
Երկրորդը անտարբերութեամբ և աներեսու-
թեամբ և շատ անդամ արհամարհոտ ժապիտ մըն
ալ՝ կ'անցնի: Երրորդը կ'ուզէ կոխել և ջախջա-
խել, այս պահուն վիրաւոր ու յանդուգն ար-
ծիւը վերջուն դամ մըն ալ թափ կուտայ ու
կ'ինայ վար, ճամբուն մէկ կողմը,
բայց հպարտ ու խիզախ արծիւը վերջապէս թե-
ւերուն թափ պիտի կարենայ տալ թուելու համար:

* * *

Ես ալ վիրաւոր արծիւին պէս, սրտով ու
մարմնով վիրաւորուած, լալկան վէրքերով, ա-
ւերակ ու ծակծկած երդիքներու պէս, արինոտ
կուրծքով կը հեծեմ բայց . . . չեմ լար:



ՀՀ Ազգային գրադարան



NL0333321

31324